

խրատները խօսքով չեն սորվուիր, հապա միայն օրինակով:

Արբոր տղայ մը ուրախութեան ատենը կը կարմրի, աղէկ նշան է . ըսելէ թէ ատենով զգուշաւոր ու խոչեմմարդ պիտի ըլլայ :

Տղաք շատ անգամ որ կուլան՝ աւելի իրենց բարկութենէն է քան թէ ցաւ մը կամ նեղութիւն մը իմանալէն . ասիկայ աղէկ դիտելու բան է . վասն զի ասով ալ կ'իմացուի թէ տրդան մեծնայ նէ՝ ինչ բնաւորութեան տէր մարդ պիտի ըլլայ : Ամանք կարծեն թէ տղաւն լալը շատ անգամ իրեն ըրածին վրայ զզջալէն է, բայց կը խաբուին . անոր համար կուլայ տղան շատ անգամ որ ինչու ըրած պակասութիւնս իմացուեցաւ որ խօսք լսեցի :

Աղէկ տղան լացընելը մեղք է . բայց խնտացընեն ալ շատ անգամ աւելի մեղք է . պիտի նայիս որ տղան ուրախ զուարթ մեծնայ, բայց իսենթուկի ու բախուկի պէս չխեղեփնայ : Ը ատ զարմանալի են ան ծնողքն ու վարպետներն որ ինչուան չխնտացընեն տղան կմջացընեն՝ սրտերնին չանդշիր :

Արիակերպ ծանր կենալն ու ժանիք ընելը այնպիսի անհամբան մըն է որ ծերերն ալ չեն ախորժիր, ուր մնացին տղաքը : Ինէ որ ատ ծանրութիւնդ ձեւացմունք է, ըսելէ թէ երեսդ դիմակ՝ զրեր ես . դիտցիր որ ան ատենը տղան ալ դիմակ կ'անցընէ երեսը . ալ կրնաս նէ՝ ճանցիր զինքը, կրնաս նէ խրատէ զինքը : Աափէ դուրս միակերպութիւնն ալ աղէկ նշան չէ՝ ոչ տղու և ոչ մեծ մարդու վրայ :

1 Առաջական :

Ուաֆայէլ լու արծարանին առաջէին քննութիւնն ու պարգևաշնութիւննը :

Ուր ազգին հիմակուան միխթարութիւնն ու պարծանքը իրեն առաջերթալու ջանքն է միայն . անով է որ ամէն տէղ ու ամէն զլսաւոր քաղաքներու մէջ բացուած են մանր ու խոշոր գպրոցներ, ու ազգին նորաբոյս բողըոջները անոնց մէջ կը բացուին ու կ'ուսանան, և իրենց ապագայ պըտղաբերութեան յուսովը թէ ծնողաց և թէ անխոնջ գաստիարակայ սիրտը կը զուարձացընեն : Տարուէ տարի վարժապետները իրենց աշակերտաց ջանքն ու յառաջադիմութիւնը երեան կը հանեն, ու հրապարակաւ կը վարձատրեն անոնց ուսումնասիրութիւնն ու բարի վարքը . և չեմ գիտեր թէ որոնց ուրախութիւնն աւելի է . յառաջադիմ աշակերտաներունը թէ բազմարդիւն վարժապետներունը : Իսկ ծնողաց ուրախութիւնը ովկ կրնայ բացատրել, երբոր մօտէն ալ չտեսնեն նէ՝ առ այժմ գէթ հետուանց լսեն իրենց զաւակացը տարուէ տարի առաջ երթալը բարի վարքով ու գիտութեամբ լն ծնողքն որ տգիտութեան մէջ մեծ ցած ու մնացած են, և գիտութեան համը ամենելին չեն առած, իրենց տգիտ զաւակացը հասակ նետելուն վրայ միայն կ'ուրախանան . ինչպէս որ կը տեսնենք ամէն բարբարոս ազգաց մէջ . բայց ուսման և գիտութեան յարգը ճանցող ծնողքը իրենց զաւկին վարքն ու խելքը կը նային, և երբոր ասոնց մէջ գովելի ու յառաջադիմ տեսնեն՝ ան ատեն միայն ուրախութիւնին կատարեալ կ'ըլլայ :

Ենտարակոյս ենք որ ինչպէս Ուաֆայէլեան վարժարանին վարժապետացը, նոյնպէս անոր փութաջան աշակերտաներուն ծնողացը, նաև ամենայն ազգասիրաց ուրախութեն պատճառ եղաւ աս տարի ալ նոյն վարժարանին հարցաքննութիւնն ու պարգևաշխութիւնը, որ սովորական

Հանդէսներով կատարուեցաւ սեպ-  
տեմբերի առջի օրերը :

Վիննութենէն ետքը առաջին մըր-  
յանակի արժանի համարուեցան՝ Ա-  
ռաջին դասու աշակերտներէն՝ իրենց  
յառաջադիմութեն կարգովը ասոնք .

ՑԱՐՈՒԹԻՒՆ ՃԵՊԻՃԵՍԱՆ  
ՑՈՎՃԱՆԿԱՆ ՀԱՅԻԿԵԼԱՆ  
ԳԱՅԵՏԱՆՈՍ ՄՈՇՈՐՈՅ  
ՄՐԵՊԻՈՆ ՀԵԲԻՄԵԱՆ  
ՑՈՎՃԱՆԿԱՆ ԵՎԱՅԵԱՆ  
ՊՕԴԱՍ ԵՐԱՄԵԱՆ  
ԱԴԵՔՍԱՆԴՐ ԱՎԵՔՍԱՆԵԱՆ  
ՄԱՆՈՒԷԼ ՔՔՈԼԿԵԼԱՆ  
ԳԱՅԵՏԱՆՈՍ ՆԵՏԻ  
ՑԱԿՈԲ ՃԱՄՊԱԶԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ մըցանակի արժանացան նոյն  
դասէն

ԱՅԵՐՈՎԵԼ Պալսեան ,  
ԱՅԵՔԱՅԷԼ ԱԵՂԲՈՍԵան :

ԵՐԿՐՈՐԴին արժանի եղաւ Պօղոս Հաչ-  
քազեան :

ԵՐԿՐՈՐԴ դասու աշակերտներէն ա-  
ռաջին մըցանակի արժանի եղողքա-  
ջավարժները ասոնք են .

ԳԵՈՐԳ ՍԱՄՈՒԷԼԵԱՆ  
ՄԿՐՏԻՉ ԿԻՒՐԵՂԵԱՆ  
ՏՐԻԱՏ ԶՕՏՐԱՊԵԱՆ  
ՄԻՔԱՅԷԼ ԱԶԱՄԵԱՆ  
ՄԻՔԱՅԷԼ, ԵՐԱՄԵԱՆ  
ԱՆՏՈՆ ՓԱՄՊՈՒԳՃԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ մըցանակի արժանի եղան  
ասոնք .

ՅԱՊՄԱՆ ԵՐԱՅԵԱՆ ,  
Պօղոս Պամալիկեան ,  
Յակոբ Եօնուզեան ,  
Պօղոս Օաղձեան ,  
Պօղոս Ճէպէճեան ,  
ԱԿրտիչ Պալեան :

Հանդէսին ժամանակը , պարգևա-  
բաշխութենէն առաջ՝ բանասիրական  
ուսմանց Դասատուն գեղեցիկ ձառ

մը խօսեցաւ , գովելով զանոնք որ ի-  
մաստութեան ծաղկելուն պատճառ ե-  
ղած են բարերարութք , զանոնք որ  
օգներ են անոնց գործակցութեամբ ,  
և զանոնք որ իմաստութեան ետևէ  
եղած են ուսումնասիրութեամբ . և  
ահա բուն հառը կը դնենք բաղմա-  
վելին՝ Խոյեմբեր ամսուն մէջ :

### ԲԱՐՈՅԵԿԱՆ

Առաջինութիւնն ու Երախտագիրութիւնն :

ԱՅս ուժը տարի առաջ Ա երսայ-  
լի կանոնիկոսներէն Փրէ Փոնթէն ա-  
նունով յարգոյ քահանան օր մը Այ-  
թորի ըսուած անտառին մէջ պտը-  
տելու կ'ելլէ . որ ինչուան ան ատենը  
ոտք չէ կոխած եղեր ան անտառը :  
Այս մըն ալ յանկարծ Առաջեր անու-  
նով դժբաղդ մարդու մը կը հանդի-  
պի որ ատրճանակը ձեռքը՝ ինքզինքը  
կ'ուզէ մեռցընել . Քահանան շուտ  
մը կը յափշտակէ անոր ձեռքէն ատրը-  
ճանակը , կը գրկէ զինքը , կը միխ-  
թարէ , կը յորդորէ , կը քաջալերէ ,  
վերջապէս խելքը գլուխը կը բերէ , ու  
իրեն բարեկործութեանը պսակ՝ կը  
տանի զինքը վանքի պէս տեղ մը կը  
դնէ : Առաջերը հօն մտած օրէն ամե-  
նուն բարի օրինակ կ'ըլլայ իր բարե-  
պաշտութեամբն ու հպնողական վար-  
քովը . միշտ կը յիշէ եղեր Աաթորի  
անտառն ու կ'ըսէ եղեր . “ Հօն փախ-  
չլ կ'ուզէի ես Աստուծմէ , ու իր ո-  
ղորմութիւնը հասաւ ետևէս . ” :

Այս մարդը մօտերս վախճաներ է  
խաղաղութք ու սրբութեամբ . Փրէ-  
Փոնթէն քահանային երախտիքը ոչ  
երբէք կը մօռնայ եղեր . ու մեռնե-  
լու ատենը աս թուղթս գրեր է  
իրեն .

“ Պատուական բարերարդ իմ ,  
“ Հոգեվարքի մէջ եմ , բայց սիրտս  
հանգիստ է , ու յոյս հաստատ է Ա-  
տուծոյ ողօրմութեանը վրայ . Ա-